

յականութիւնը ապականոց հոգիները : Երբճաննան կարծես ամենի զազանի ճիւրաններով կը փորագրէ դաւանաններուն պատկերը : Անտահման նողկանք կը զգայ անոնց մասին, ու թունաւոր արգար ժահր կը թափէ իր քնարէն :

Ահ մաւր, գթութիւն է ձեզ համար և խորոյններուն հուրը մարտիրոսի փառք :

Ձեր օրբանը ցեխը եղած է և ձեր օթեանքը ճաշիճներու ժաւրը պէտք է ըլլայ :

Աջաններով ձեր միւր, հիւլէ առ հիւլէ, ժշատօրէն, ժուկաւորէն պէտք է քերծել :

Եւ տարիներով, կաթիլ - կաթիլ, բաժին շանկ, ձեր արիւնքն, նախճիրակեր բորեններու ծարախ... :


Սուրբ է այս անճծքը, այս գայրոյթը, թող թոյնի պէս թափի դաւանաններու թարախածոր երակներուն մէջ :

*

Իրկարօրէն եղբերգեցիկն հայ մուսայներուն թաղամանկանը : Վաղուց փշրուած էր հայ քնարը : քննադատները լեզի արցունքով կ'աշխարհէին Պէշիկթաշիկան - Դուրեան ջրջանին սուգը : Եւ զարծեալ երկնեց հայ գրականութիւնը, ու բացուցան քերթողներու նոր ծաղիկներ : մի' հարցնէք ինչո՞ւ այդքան կարմիր են անոնք : հողը ար բուսան կարմիրով էր թաթախուն : անոնք թախիծով համակեալ են, և զարմանք չէ, վասն զի սուգով ունճացան : Երբճաննանը՝ այդ աչքի զարնող ծաղիկներէն է : վրէժի կատաղիները դարբներ են իր գրիչը, սոււրբուտ արհաւիրքը իր մէջ կուտակուած է : բոնկած երեւակայութենէն շանթերու տրցակներ կը քաշէ : ֆերթողի մաքուր արիւն մը խելայիցորէն կ'ընդզի իր մէջ, և ինքը շատ անգամ անփոյթ կը մնայ քնարին չափին և օրէնքին : այդպէս է նաև Ուօլք Ուոլիմէն և եթէ չեմ սխալած՝ Երբճաննանի ամենէն սիրած վարպետն է այն, անոր հոգին է հազած, բայց աւելի գայրացիտ, անոր չափաբերական ազատութիւնը ողջագուրած է, անոր ազգմիկ մտքերը իր մէջ աւելի փոթորկող են, ու եթէ սազակալի կրկնութիւններէ խորշած

ըլլար, զինքը պիտի ընդունէի այդ ամբարիկացի ուսակապետական համակերելի քերթողին ամենէն յաջողակ աշակերտը : Երբճաննան իր « Ջահեր »-ով մեր քերթողներու Ուլիմպոսին վրայ կ'երթայ փառքի աթոռ մը փնտռելու :

b.



ԼԷՈՆԻՏ ԱՆՏՐԻԵԻ

Ե Ի

ՄՈՐԻՍ ՊԱՐՐԷՍ

Լէոնիտ Անտրիև Ռուսաստանի նորագոյն ամենէն մեծ գրագէտներէն մին կը համարուի : Թէ իր թատերագակ և թէ իր վիպասան՝ ներկայացուցիչ մ'է իր երկրի գրական ամենէն զօրաւոր ձգտումներուն : - ընկերական օգուտը փնտռել, արուեստը միջոց մ'ընել այդ գերագոյն նպատակին : Թարբարոս, անճաշակ, բուռն՝ իր հայրենիք բոլոր գեղարուեստագէտներուն նման, կը փնտռէ միշտ խելագարներ, մարգասապաններ, զառանցողներ, այլանշակ այլարանութիւններ, մահառեսիլ պատկերներ : G. Savitch գեղեցիկ քառուստիկերութիւն մը նուիրած է այս հեղինակին՝ La Revue (l'ancienne Revue des Revues, 15 Մայիս 1908) վերջին համարին մէջ :

«Շատ խելացի մարդ, կը գրէ յօգուածագիրը՝ Անտրիևի մասին, աւելի ճարտար է քան տաղանդաւոր : կը պակսին իր մէջ ինքնաբերութիւն (spontanéité), շերտութիւն, ստեղծագործութեան այն կեղրանացած և գրեթէ անգիտակից ոյժը՝ որ ընդհանրապէս ներշնչում կը կոչուի » : Անտրիևի նորագոյն վիպակներէն մին է Ղազարոսի յարութիւնը : Հետաքրքրական նիւթ : Ահաւասիկ մարդ մը՝ որ հանդերձ ձեռք ջրաբարձէն կը գառնայ : Ինչ լուրեր արդօք :

Բայց Անտրիև Ղազարոսի հետ պիտի

չվարուիբ այնպէս՝ ինչպէս Պղատոն մեր Արային հետ՝ զոր խարոյկի մը վրայ այրել կու տայ, յետոյ կը յարուցանէ՝ իր մահէն վերջ տեսածները պատմելու համար: Ղազարոս ամէն ինչ մոռցած կ'երեւի: Ահաւոր դատարկութիւն մ'իր աչքերուն մէջ, գերեզմանը կայ միայն հոն և ոչ անվերջ կեանքը: Այնքան տխուր է իր նայուածքը՝ որ բաւական է զայն անզամ մը տեսնալ՝ ամէն բանէ ձանձորոյթ զգալու համար: Խնդն Մագդաղենացի ու խնդն Մարթա, միշտ ստիպուած այս մարդուն քով ապրիլ: Կ'արժէր տեսնել յիբուսի այն փողոցը՝ ուսկից Ղազարոսը կ'անցնէր: անշուշտ պատշգամէն դիտողները թուլցած գետին կ'իյնային: Արգահատելի դար՝ ուր այդ մարդը ապրեցաւ: Այսպիսի երևոյթի մ'համարը կարող չէր ի հարկէ ծածուկ մնալ և արձանագործ մը Հոռմէն ճամբայ կ'եկէ իր նայուածքը քանդակելու: Բայց հագիւ Ղազարոսի դատարկ աչքերը կը տեսնայ՝ կը ձանձրանայ արուեստէն և կը թողու զայն: Ղազարոս (Ռգոստոսի առջեւ կը տարուի, որ զինքը տեսնալուն՝ կը սկսի ամէն բանի ոչնչութիւնը տեսնել, կը զգայ որ կը մեռնի, ամէն ինչ կը մեռնի իր համար:

Բայց խորհելով՝ որ ինքը ժողովրդեան մ'ամբողջ խնամքն ունի իր վրան՝ կ'ոգևորուի, ոյժ կը զգենու, և գերազոյն ճիգ մ'ընենով՝ «Սպաննեցէ՞ք» կը գոչէ: Երկրորդ օր կարմիր երկաթով Ղազարոսի աչքերը կուրացնեն:

Բայց Անտրիսի միւս վիպակները այսչափ լաւ չեն. անոնցմէ շատերը՝ զրգուանք կ'ազգեն. իր բոլոր նկարագրած մեռեալները յարկութիւն անողներ չեն. կան անոնց մէջ բարոյապէս և յաւիտեանապէս ընկածներ: Այդ յանցանքը հեղինակին չպատկանիր, այլ իր շրջապատին, իր ազգին, Թուս ազգին, որ տաճնապալից շրջանի մը մէջ ըլլալով, «համ կ'առնէ փառութենէ», կ'ըսէ G. Sanvitch:

Անտրիս հռչակաւոր ողբերգակ մ'է, խորհրդապաշտ ողբերգակ մը:

Իր Մարդային կիսերը՝ իրական կեանք

ըի նման բաժնուած է, մարդկային հասակները՝ մէկ մէկ արարուածի վերածուած են: Անձնաւորութիւններէն ո՛չ մին յատուկ անուն ունի, այլ ամէնքը պատկերներ են, գաղափարներ, մէկը Մարդ գաղափարն է որ թատրոնի վրայ կու գայ, ուրիշ մը Մահ գաղափարը, և այլն: Գործը՝ ընդհանրապէս ահուկի, տխուր գոյնքով և անարուեստ՝ վսեմ կտորներ ունի. ամբողջ ներկայացման ժամանակ թատրոնին խորը անշարժ կեցած է էակ մը՝ որուն՝ այս անգամ՝ անունն ալ չգիտեր Անտրիս, այլ կ'անտրուէ Աստուած կամ Ճակատագիր կամ Բաղդ, և այլն, և այդ էակը ձեռքին մէջ ճրագ մը բռնած է անընդհատ՝ որ մարդկային կեանքն ինքնին է և կը հալի որչափ թատրոնը յառաջ կ'երթայ:

«Ignis sanat» — «կրակը կը բժշկէ» յեղափոխական կատաղի ողբերգութիւն մ'է, որուն մէջ ամէն բան օդ հանել կ'ուզէ՝ մարդկային ընկերութիւնը փոխելու համար: Ինչ ի աստղեր հեղինակի առաջին ողբերգութիւնն է, ժամանակագրական տեսակէտով:



Գաղղիական արդի գրականութեան ամենէն նշանաւոր դէմքերէն մին է Մօրիս Պարրիս: Ամէն աշխարհի ընթերցասէրները պէտք է լսած ըլլան գէթ իր անունը, — Բայց առանց գուշակելու որ նա՞ Գաղղիոյ մէջ՝ աստուածութիւն մ'է, կուռք մը, որոշ դասակարգի մ'համար:

«Գրական և քաղաքական Պուտտա մ'է», Անաթոլ Պրանսի բացատրութեամբ:

Paul Reboux վերոյիշեալ թերթին մէջ (La Revue), Մօրիս Պարրէսի դիմանկարը կը գծէ, նոյն իսկ Պարրէսի՝ վրձինով:

Պաշտուած գրագէտին մէջ՝ ամենէն ցայտուն յատկութիւնն է ազգասիրտրիւնը: Մ'անուկ մը կը գրէ նա և կը համբուրէ՝ որովհետեւ ըսած է.

«Ինչէն Գերմանիոյ մէջ շունքը հոգի չունին, ո՞ր մնաց մարդիկները»:

Նոյն իսկ հանճար մը՝ օտարազգի ըլլալուն համար՝ Պարբէսին ատելի կը դառնայ.

«Ամբողջ վիակները, կ'ըսէ նա, ի՞նչ կ'ուզէք որ ինձ ընէ»: Պրանսացի հեղինակը, որ Ս. Ղազարու սքանչացման տոհմը նուիրած է՝ իբրեւ ազգութեան մը վերաստեղծող՝ ցեղային զգացումներով չէ՛ որ ազգասէր է, այլ իմաստասիրական համոզմունքով և սկզբունքով. կը գրէ.

«Եթէ ուրիշ ցեղի մը պատկանէի, (և ոչ ֆրանսականին), անոր մէջ պիտի մընայի»:

Անշուշտ այդպիսի անձի մը հայ ծնանիլը շատ աւելի փափագելի պիտի ըլլար մեզ՝ քան այն շարք մը ազգուրաց իմաստակներու՝ որոնց տիպարը շատ լաւ գծած է երբեմն Քամառո-Քաթիպա «Մայրաքաղաքի ուսանող»ին մէջ:

Ընդհանրացած սխալ մը կայ՝ Մօրիս Պարբէսի գրական անձնաւորութեան մասին. անոր դէմ կը մարզուի Reboux-ը ատենը զինք գեղեցիկ գրող մը կը նկատեն և ոչ մտածող, ձեւովը յարգի՝ ոչ նիւթովը, աշակերտ մը՝ ո՛չ առաքեալ մը: Յօդուածագիրը կը ջանայ ապացուցանել թէ նա styliste մը չէ քնաւ.

«Գործի մարդ մ'է. իր ոճը երեսփոխանական է: Անոնց պէս՝ բառեր կը գործածէ՝ առանց իմաստնին ճշդելու»:

Եւ զայս ցուցնելու համար՝ քննադատը մատնանիշ կ'ընէ Պարբէսի լեզուական և ոճի բազմաթիւ սխալները. — բայց յօդուածագիրը հարցի մ'առնի՛ կու տայ. լեզու մը սխալ գրելը բաւական է իմաստասէր ըլլալու համար. styliste մը չըլլալով՝ հա՛րկ է անպատեհառ մտածող ըլլալ. հետեւութիւնը շատ անհրաժեշտ չէ. ճշմարտութիւնը ամբողջապէս ապացուցած ըլլալու համար՝ պէտք էր յօդուածագիրը՝ հայրենասիրութենէ զատ՝ հեղինակին իմաստասիրական ըմբռնմանց ամբողջ դրութիւնը ներկայացնել, իսկ այժմ Պարբէսը գաղափարի առաքեալ մը նկատելու ո՛չ մէկ փաստ ունինք՝ բաց ի իր անհատական անկախութեան կատարեալ զգացու-

մէն, իր հայրենասիրական մոլեխանդութենէն, և արեւելցի օրէնսդրի հրամայող և այլաբանական ոճէն:



Արդի հայ հեղինակներէն քանինները գանգատած են որ լալկան գրականութիւն մ'ունինք:

Այդ մարդիկները միամտաբար իրենց նախորդները յանդիմանած են՝ առանց մըտածելու որ իրենց ըրածն ալ տարբեր բան մը չէր:

Այժմ սակայն կ'ապացուցուի թէ արցունքը շատ մեծ օգուտներ ունի: Թո՛ղ ուրախանան ուրեմն Ռուսահայերը՝ որ գեղարուեստէն ալ օգուտ կը պահանջեն և ո՛չ թէ գեղեցիկը: Այս սկզբունքի համեմատ՝ գրականութիւննիս կարծուածէն աւելի մեծ է...:

Արցունքը, կը գրէ R. Romme, (La Revue, N° 10) յառաջ կու գայ չափազանց ուրախութեան և չափազանց տրիստութեան պահուն:

Արդ առաջին պարագային՝ արիւնը դէպ ի ըզեղ կը դիմէ՝ և ծիծաղողը զուարթաբար ինքզինքը կաթուածի վտանգին կ'ենթարկէ. ի՞նչպէս սակայն նա կ'արգելուի. դէպ ի ըզեղ յորդած ժամանակ՝ ճամբուն վրայ՝ արիւնը ուրիշ անցք մը կը գտնէ և դէպ ի աչքերը կը դիմէ, և որովհետև արցունքը բուրբուրի նոյն է բաղադրութեան՝ հեղուկ արեան հետ՝ կը հետեւի թէ անտարբէր արտատուած ժամանակ առատ արիւն կը կորսնցնենք, և ըզեղը թիթեւնալով՝ կ'ազատի կաթուածի վտանգէն:

Այս ոճով արիւն աննիլը՝ օգտակար է նաև տխրութեան ժամանակ, թէպէտ այս պարագային ըզեղը արդէն զուրկ է արիւնէ, վասնզի ըզեղային արիւնը դեռ աւելի քիչնալով՝ նա կը թմրի — իբր թէ ալքոլիկամ ջրոգորմի ազդեցութեան ենթարկուած ըլլար, — ցաւերը զգալու քիչ ընդունակ կը դառնայ:

Իբր փաստ բաւական է յիշել փորձառութիւնը:

ՍԻՐԵԼԻ ՀՕՐՍ ՄԱՀՈՒԱՆ

Ս. Ռ. Թ. Ի Ի

ինչո՞ւ տխրած մարդը՝ արտասուելէն
 յետոյ՝ թեթեւութիւն մը, սփոփանք մը
 պիտի զգայ: Ինչո՞ւ տիրութենէ ալ լալը
 տեսակ մը հաճոյք պիտի պատճառէ: Ին-
 չո՞ւ համար ցաւէն քարացածները պիտի
 հառաչեն, « Գէթ լալ կարենայի »: Ու-
 բեմն՝ առողջապահութեան համար պէտք
 է լալ՝ եթէ ոչ օրը քանի մ'անգամ՝ գէթ
 բուռն յուզումներու պահուն: Ո՛րքան խե-
 լացի են փորքրիկ տղաքները՝ որ դեռ ա-
 ոսանց շատ մեծ փորձառութիւն ունենա-
 լու՝ ամէն տհաճութիւն ունեցած ժամա-
 նակ կը սկսին լալ՝ իրենց փորքրիկ ըղիզը
 վտանգէ գերծ պահելու համար:

Ուրեմն հայրենեաց համար արիւն կու
 տան նաեւ անոնք որ անոր վրայ կու լան՝
 առանց զէնք կրելու. արեան գոյնին մէջ
 է միայն տարբերութիւնը: Մեր հեղինակ-
 ներուն մեծապէս օգտակար եղած է ար-
 տասուելը:

Վերջապէս գիտութիւնը՝ Հաստիվերու-
 ցոյն յարգն ալ կը՝ յայտնէ...:

* * *

Մ Ե Մ Մ Ա Յ Ի Ը

Խոնջ, ժիւնագոս զըլուին հակած կը խորհէ
 Հանին՝ յուշքի մորմոքներով երբեմնի.
 Կ'երգէ, կու լայ կամ սարսուռով կը քրտնաթի.
 Խա՛յթն ունի սիրտն իր կամ սևերն աշխարհի.

Կեանքի էջերն ան կը բանայ վըշտագօտ,
 Ու կը հեզէ տառեր խնդի կամ ցաւի.
 Հոն կը զբտնէ կոյսի աչերն իր ծաւի,
 Եւ արեկն իր մեռնող՝ վա՛րդ առաւում:

Ահ, կը յիշէ գաշտի կայտառ հովուհին,
 Յնոր վարդերն, երգերն անոր տարփազին,
 Եւ ծծը բերեւը կը հալին յոյզով չին.

Բայց կը կեծկէ իսկին խորշոմ իր ճակտին.
 Վի՛շտն է արհոց խօլ օրեռու փափազին,
 Շիրմին սևերն որ Աերթն կը կաթին...

Ո՛վ այսօրուան արեգակ,
 Չոր չի վայելբ ալ իմ հայր,
 Ո՛վ թաւուտներ, լի՛ բոյներով՝ որ այլ ևս
 Պիտի շերքն իր համար,

Դառըն վայելքը գեղոյդ
 Կըսկիծ միայն կը գըրգռեն,
 Արցունք միայն, երբ կը խորհիմ, ո՛վ բնութիւն,
 Թէ կորսուած դրախտ մ'ես իրեն:

Ուրեմն աչքերդ փակուցան,
 Հայր, դէպ՛ ամէն արարած.
 Եւ մեր ցաւի մըրըրկին մէջ արդէն քեզ
 Եկաւ երկրի կատարած:

Ուրեմն յետի՛նն էր ողջոյն
 Չոր սուաւ Վոսփորն ինձ պարգև,
 Ու կը թաքէր Բաղդ մը հեզնող, դաւաճան,
 Մինարէի մը ներքև:

Երկրիս մէջէն պիտ' անցնիմ
 Վէ՛րք մը սըրտիս հետ կրելով,
 Առանց անգամ մ'հանդիպելու՝ ճամբուս մէջ՝
 Գըզող ժըպտին իւր անխուով:

Եկաւ ժամուց մեծազոյնն.
 Ի՛ջաւ պըրնձէ վարազոյր.
 Եւ անդունդի մ'ափէն արդ, Հայր, բազուկնիս
 կը կարկանտնք քեզ ի զօր:

Մարդկութենէն՝ ուր թու՛ տոհմ,
 Երկրէս ուր տունդ է կանգնած՝
 Պիտի ապրիս յաւէրժապէս քօտորեալ,
 Ցաւէրժապէս պանդըրտած:

Վերջապոյսին, Հայր, ալ քեզ
 Պիտ' շըսպասէն՝ յարկին տակ.
 Եւ արցունքով լո՛ւս պիտ' ընթրեն՝ դիտելով
 Շուրջը թու բիւր յիշատակ:

Խոր լըռութեան մէջ միայն
 Հո՞ն ողբակից պիտ' լսեն.
 Եւ թոռնիկներդ՝ վէպիդ կարօտ՝ պիտ' նային
 Գեպ ի երկիւք տըրբօրէն:

Տարաւ քեզմէ մահուան հով
 Դաշտն և ափերն Եփրատին.
 Ա՛խ, երբ գարնան ծըլին ծառերը դալար՝
 Միայնակ իջնենք պիտ' այգին:

Թնակցելով թու հոգւոյն՝
 Թուաւ աղաներն թըղթաքիբ.

ԱՆՈՐ